

ցին . և երկու հարուստ հանքեր գտնելով , որոնց դեռ եւրոպական անյագուրդ ագահութիւնը ձեռք չէր դպցուցած , սկսած դուրս հանել այդ անզինն նլւթերը : Ի՞այց վայրենիները կրկնապատիկ շատնալով և աւելի աղէկ զէնքրով պատսպարուած՝ նորէն վրանին յրձակեցան , և իրեն մարդիկներէն ինչ մը հոգի սպաննելով՝ զինքն ալոք ձեռք ձգեցին : Եյրէնային վրէժինդիր բարկութիւնը յայտնի տեսնեցաւ իր վրան . և կարծես թէ այն բարբարոսները մակաբերեցին որ Եյրէփոյին մատնութեան ու արեանը պարտաւորն էր . և անոր համար շատ բարբարոս , անզութ և սոսկալի տանջանքներով սպաննեցին , և անողորմաբար պատառ պատառ ընելով կերան : Ո՞չ , ինչո՞ւ այս սոսկալի տեսարանին հանդիսատես ու վկայ չեղան այն ամէնքը , որոնց համար նենգութիւնը խաղողիկ մըն է , և ապերախտութիւնը կատակ :

Թարգմանեաց ՚ի Առաքեած
Գ. Հ.

ԲԱՐՊՈՅԱԿԱՆ ԱՌԱԾՔ

Որովայնն ուտելով կը յագենայ .
Աչքը տեսնելով կ'անօթենայ .
Եթէ կ'ուղես յագեցընել որովայնդ , կ'ը .
Դակ եթէ աչքդ կշացընել , մի հետաքըրեր :

Ծոռմէն ելած ձուկը և տուն եկած հիւրը իրեք օրէն կը հոտին :

Երեք տեսակ են մարդուս թշնամիները . առաջն՝ յայտնի թշնամի , երկրորդ՝ գաղտնի թշնամի . և երրորդ , որ ամենէն գէշն է , բարիբդ ուզող թշնամի :

Առջի երկուքէն կը զգուշանանք , որ խայթելով կը ցաւցընեն . իսկ այս երրորդը կը սիրենք , որ շուշով կը մեռցընէ :

Առջիններուն ով ըլլալին յայտնի է . երրորդն ով կը ճանչնայ . ամէն մարդուն իր անձն է .



ԲԱՐՊՈՅԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄԱՐԴՐՈՒԹԻՒՆ

Եղուպայի բնական և հետաքրրական զիտելիքները : (Տես երես 219)

Լորբոր Այաւոյայ Ապիտակ] Եռնէն , որ Ելապեան գօտիներուն բարձրագոյն գագաթն է , դէպ ՚ի Ելիջերկրական ծովը աչքդ դարձնելու ըլլաս , կը տեսնես բաժնուած Տօֆինէի Ելապեան գօտիները կամ Խզէսի բաժնին , ետքը Եարձը ու Ատորին Ելապեայք ըսուած գաւառներուն գօտիները , անկէց վար Շաղվեզերեայ Ելապեանց գօտիքը , որ դէպ Խտալիս կ'երկրնան . անկից անդին դեռ կը շարունակեն և կը կոչուին Եպենեանց լերինք :

Ո զգիւզ գաւառուն սահմանագլխոյն վրայ է Ո անդուլեռը՝ բարձր 6,798 ոտք , ութ ամիս ծածկուած աչք խտաղեցընող ձեան վերարկուով մը : Եարձ-Ելապեանց սահմանին գագաթներուն վրայ Պրիանսոն ամուր քաղաքը կայ , որ Պաղղիոյ քաղաքներուն մէջ ամենէն բարձրն է . բերդը քաղքէն հարիւր եաթանասուն ոտք խորութեամթ դարաւանդով մը բաժնուած է , որուն խորը Տիւռանս գետը կը խոխոջայ . այն ահաւոր անդունդին վրայ զարմանալի Ճարտարութեամը մէկ կամարով կամուրջ մը ձգեցին , որուն աղէղին երկայնութիւնը հարիւր քսան ոտք է :

Պարեթէ փարսախ մը Լաբէն հեռու՝ որ Եարձ-Ելապեանց գլխաւոր տեղն է , Ենցողիէ լիճը կայ , որն որ գաւառին ամենէն աղուոր տեսարանն է . հոս ամէն Ճամբորդներ կը հանդըպին , անոր երերուն դաշտը տեսնելու համար , որն որ մէկ տատանեալ կղզի մըն է՝ ձեացած հետզետէ լցուելով եղեգներու շուշաններու և ուրիշ լճային տնկերու փտութիւններով , որուն երեսը ծածկուած է հիմա կանաչ գալարի մարգով , զորն որ ամէն տարի կը հնձեն :

Կալեանց այս կողմերը ամենէն գեղեցիկ նկարակերտ տեղն է այն Ճամբան, որ Պիրիանսոննէն ինչուան Արքունակը կ'երկըննայ, որուն մէկ դին օձապտոյտ սահելով Խզէո գետը կը վազէ, մէկալ դին տարածուած անտառախիտ գեղածիծաղ հովիաններ, որոնց մէջ աղօրիք, գարբնոցք ու երկաթահանք կան. հոն Ճարտարագործ մարդիկ լըրան հարուստ մետաղներուն վըրայ կ'աշխատին : Ի՞իչ մը անդին Ճամբարդին առջեւը կ'ելլեն գժուարակով և անտառային Տրաք գետոյն ափունքը . Ետեւէն կու գայ Խզէո սրբնթաց ու ըրտապտոյտ գետը, որ ցած լեռներուն չորս դին պատելով կ'անցնի, որոնց ստորոտը միշտ թթենիներով և այգեստանեօք մշակուած է, և գագաթն ալպարարտ արօտներով ծածկուած են : Արընոպլէն ալ դեռ անդին լերան մը ստորոտը Ճամբորդները տեսնելու կ'երթան երկու քարանձաւններ, որոնք անուանի եղած են Ասարնամի հնձանին համար, ուր որ զիւրահաւատ ու միկ ժողովուրդը կ'երթային հարցընելու և իմանալու իրենց բերոց առատութիւնը կամնուազութիւնը : Այս հընձանները ուրիշ բան չեն, բայց եթէ երկու պղտիկ գլանաձե խոռոչներ, որոնց տրամագիծը հազիւ հինգ սոտք ունի . մէկուն խորութիւնը երեք սոտք է, իսկ մէկալին տասնեւութ բթաշափ : Այրես այս հնձանները, գուշակութեան համար սահմանուած օրը, ինքիրեննուն ինչուան բերաննին ջրով որ լեցուեին, դիւրահաւատն ժողովուրդը՝ մտքերնին կը զնէին թէ բերոց առատութիւն պիտի ըլլայ : Խակ ընդհակառակն՝ թէ որ ջրոյն բարձրութիւնը նուազըլլար, շատ կը տիսրէին, իբրև թէ այն տարին բերք պիտի ըլլայ, աշխատանքնին պարապը պիտի երթայ : Ասարնամի ըսուած այբերը համնելու համար պէտք է Արէսի վոտան գեղեցիկ հովտին մէջէն անցնիլ : Հոն մտածիդ պէս առջեղ կ'ելլէ բոլոր հովտին երկայնութեամբը հիանալի տեսարան մը . աջ կողմդ կը տեսնես Պալմ գիւղին ցցուած ժայռերը, ձախ դին

Կ արդրէօզ լեռը . Ետքը պզտիկ զառ'ի
վեր ճամբայ մը կը հասնիս՝ բացուած
հեղեղատի մը սեպացեալ եզերքին վլ-
րայ , ուսկից Ասունաժ աւանին տնե-
ըը կը տեսնես , չորս դին գեղեցիկ ը-
կուզենիներով պատած : Հն երկու
կամարաձև Ճեղքուածքներ դիմաց
կ'ելլեն , որոնք քարանձաւի բերաններ
են . մէկուն լայնութիւնը քսանեւինդ
ոտքէն աւելի է . հոն մտածիդ պէս աւ-
ջւեդ կը տեսնես դիզուած ապառաժնե-
իբրև մէկ ահազին սանդուխ մը փլա-
աւերակ դարձած : Ճեղեղատէն ան-
դին որ կ'անցնիս , ինքզինքդ կը գտնես
գաւթի մը մէջ վաթսուն ոտք լայնու-
թեամբ , քառասունետի ոտք բար-
ձրութեամբ ու քառասունեերեք ոտք
երկայնութեամբ . որուն խորը կ'երևան
շատ սրահներ , որոնց ձախակողմեան
մէկուն մէջէն Աերմհեղեղատը կը վա-
զէ . ասօր Ջրերը նախ կամարներուն
տակէն հանդարտ սողոսկելով կ'անցնին ,
ետքը սաստիկ շառաչմամբ կը զահա-
վիժին այն դիզուած ապառաժներուն
մէջէն , գեղեցիկ սահանք մը ձեաոր-
նելով :

Տոֆինէի Ռայեաններէն կը տես-
նուի Ապիտակ Երան գեղեցիկ բուրգը՝
26 փարսախ հեռու : Լա Արանտ-
Վարդիկօզը Գաղղիոյ բնական զար-
մանալիքներէն մէկն է , այն լեռներուն
մէջ ծածկուած : Հոն լուռ միայնութե-
մէջ , որ մարդուս միտքը խորունկ մտա-
ծութեան մէջ կ'ընկղմէ , մենաստան մը
կանգնուած կը տեսնես որ ատենօք Ո .
Շրունոնի կարգին կեղրոնն էր : Այս
մենաստանին անունը իր քովի պղտիկ
Վարդիկօզ աւանէն առած է : Վորը
մուտքը դժուարին է , ուր որ կ'երթը-
ցուի նեղ և ապառաժուտ ճամբէ մը
ծածկուած փուշերով , վայրի բոյսերով .
Եղեիններով և ուրիշ խառնակ թուփե-
րով , և վրան ալ կան ուղղաբերձ ահա-
ւոր ժայռեր՝ ինչուան ամպերը բարձրա-
ցած . այս նեղ օձապտոյտ ճամբան տեղ
տեղ չորս հարիւր ոտքէն աւելի խորունկ
անդնդոց վրայ կը նայի , տեղ տեղ ալ
հեղեղներու մէջէն կ'անցնի , որոնց սա-

Հանքները՝ իրենց շառաջմամբը անցաւորին ձայնը կը խափանեն . և անկէ քիչ մը հեռու լիիէ-Ա իփսահանքը դիւրասահ՝ ձամբուն վրայ ջրեղէն կամար մը կը ձեւացընէ անցաւորին գլխուն վըրայէն : Ա երջը բարձրանալով ահագին ապառաժի՝ մը վրայ՝ եղեին ծառերու մթին անտառի մը մէջ կը մանէ , որոնց գագաթները միշտ քամիներէ ծեծուելով՝ արտաքսյ կարգի սօսափիւն կ'ընեն , ներդաշնակութեամբ մը : Ա երջապէս դիմացի զառ՝ ի վայրին հասնելով , երբոր գուրս կ'ելլէ եղեւնեաց շարժուն կամարներէն , կը մանէ կաղամախներուն տակը , որոնց մէջերէն անմիջապէս մենաստանը կ'երեայ , որ ատենօք մերձակայ գաւառաց՝ քաղաքականութեան ու երկրագործութեան կեղրոն ու իմաստութեան վարժարան եղած էր :

Կազեսի Ալպեանց մէջ կ'իյնայ կոտմար հովիտը , ուր է Ինտրիէօ խրձիթը , որն որ ժայռերուն այնչափ խորերը շինուած է՝ որ ձմեռուան եղանակին մէջ երեք ամիս ամեննեին արև չտեսներ : Պալմի Կողրը-Տամ գեղին քով , Հուենոսի ձախ եզերքը ձանապարհորդը կը տեսնէ համբաւաւոր այր մը , որուն մուտքը Այտուածածնին ընծայուած մատուի մը փոխուած է : Խակներսի դին զանազան այրեր բամնուած է , որոնք երբոր ջահերով լուսաւորուին՝ պանչելի տեսարաններ կ'երեցընեն . լցու այն սեալուիլ քարացմունքներուն բիւրեղացած երեսին վրայ զարնելով՝ շացուցիչ ձերմկութեամբ մը կ'անդրադառնայ ու նորատեսիլ ձեւերով կը փալվիլ . այրին չորս դիէն ջրեր կը ցայտեն , որոնք ամենքը մէկ տեղ ժողովելով լիճ մը կը ձեւացընեն . հոս նաւակով մը որ պտըտելու ըլլաս՝ հարկաւ կը յիշես առասպելեալ Ատիւքսին տիսուր նաւավարը , որ մեռելոց հոգիները դժոկվ կը տանէր :

Դաղղիոյ ուրիշ լեռնային գոտիները Ալպեանց աւելի բարձր կամցած ձիւղերէն կը ձեւանան . Հուենոսի անձուկ հովտէն անդին կը սկսին Արվէն լեռները որոնցմով Ալպեան գոտիները կը միա-

նան Պիւրենեանց ու (Ավեռնեայ հրաբխային լեռներուն հետ . Ովուրա և Ա ուժ Ալպեանց ձիւղերը դէպ ի հիւսիսային արևելք կ'երկրննան : Պիւրենեան լեռները , որոնք Դաղղիոյ ու Ապանիոյ մէջ բնական պատնէշ մըն են , զանազան ձիւղեր բաժնուելով՝ Ապանիոյ թերակղին կը ձեւացընեն , և ասոնց ստորոտները կը տարածուին լայնարձակ դաշտեր ու բլուրներ , երկու կողմէն պատուած Ա իջերկրական ու Ավկիանոս ծովերէն , որոնց բարձրութիւնը , ծովուն երեսէն չափելով՝ զրեթէ հազար հինգ հարիւր սոտք է : Պիւրենեանց լեռները մէկ ծովէ ինչուան մէկալ ծով սահմանագլուխ են արեւելեան Պիւրենեանց , Ինիէժին , Շարձր-Լառոնին , Շարձր և Ատորին-Պիւրենեանց : Այս գաւառոներուն առջինին մէջն է Վանիկու ծիւնապատ Աեպը , որուն բարձրութիւնն է ութիւնուած հազար վեցհարիւր քառասուուն և վեցոտք . իսկ բարձր Պիւրենեանց մէջ եղած գոտոյն բարձրութիւնը շատ աւելի վսեմ է . հոն են վրայէ վրայ դիզած սարեր ու ապառաժներ և մշտնջենաւոր ձիւներով պատած լերանց գագաթներ , որոնց ստորոտը կան ընդարձակ սառնատունք , իսկ ալ խորերը՝ լրացեր , անտառներ , կանաչազարդ արօտներ . Փիսիւր լեռներուն վրայ գահավէժներուն եզերքը պարանոյներ ու անձուկ անցքեր կան . հեղեղները՝ որ կը բղիսեն լշերէն և ձեանց հալելէն , պատնիշածե ժայռերուն դէմ միշտ կը բաղիսեն . ասդին անդին հանքային ջերմուկներ կը վաղեն երկրագնակին ներքին տաքութենէն ջերմացած : Դագըրէ , Աէն-Աովէօր , Պառէժ լեռները բժըշկական ջրերու կողմանէ երեւելի են : Ալատեղզա , Ան-Բոզաց , Կորուսեալ Լեառն (կամ Ան-Երտափիւ) , Ա իներմալ , Արպորէ , ասոնք Պիւրենեանց ամենէն բարձր գագաթներն են , որոնց բարձրութիւնը ինչուան տապահազար սոտք և ևս աւելի են : Պառէժի քով , տեսակ մը ձագառի՝ ձեռվ 188 . Խոսկ :

տեղ մը կայ , ուր զառ 'ի վայր ժայռերը աստիճանաձև կտրտած հսկայաշեն թէատրոնի պէս մը կը ձեւանան . հոն սահանք մը կը տեսնես , որ հազար երկուհարիւր և եօթը ոտք բարձրութենէ վար կը գահավիժի անհնարին շառաչմամբ . այն ձագառը հրաբխի բերնի ձեռվէ , և կը կոչուի Աերգլը տը կավոնի : Պիւրենեանք դէպ 'ի Ովկիանոս աստիճանաբար կը ցածնան , և գագաթնին դաշտաձև մեծամեծ անտառներով զարդարուած կ'երեան . զառ 'ի վայր կողերնին այգիներով զարդարուած են , և հովիտներէն ալ անդին կը յաջորդեն բարեթեր դաշտեր :

(ՊԻՏԻ ՀԱՐՈՒՏՎՈՒՄ)

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՆԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Պրազիլի երկու աղաման :

Այդ հատուածը հազորդեց մեզի քաջափայլ և ազգասէր Պիր . Եւետ Աշղանուրը , որ (Օրագրիս միջոցով հրատարակենք մեր ընթերցողացը . որով և մեր ուրիշ անգամ երևելի աղամանդներու վրայ խօսածներնուս զուարձալի յաւելուած մը կրնայ ըլլալ) :

Հասուածք 'ի Գրոց Ճանապարհորդուեան 'ի ներքին Պրազիլ (յամին 1804) թովհաննու Մաս անգիտացոյն , յորում խօսի զկարծեցեալ մեծ աղամանեցէն որ լինայեցաւ արքայորդի ուստիկանի երկրին , ևս և զարամանեցէն , որ մեծագոյն եր 'ի գտեալսն յԱմերիկոյ :

Աեւաւ ափրիկեցի ոմն ազատ , որ բնակէրն 'ի Ա իլլա Տոյ Ռիխնսիրէ , քաղաքի իբր 900 մշնաւ հեռի 'ի Ոիոյ Լաներոյ , զրեաց թուղթ առ արքայորդին՝ ոստիկանն տէրութեան , ծանուցանելով նմին ունել առ իւր զարդամանդ մի մեծաքանակ՝ ստացեալ ամօք յառաջ

'ի հանգուցելոյ բարեկամէն իւրմէ , և ինդրելով զհրամանն նուիրելոյ զայն անձամբ առ նա ինքն արքայազնն ոստիկան : Այ զի նկարագիր մեծութեան ականն կարի զարմացուցանէր զմիտս , գրեցաւ իսկոյն հրաման առ քաղաքապետն Ա իլլա Տոյ Ռիխնսիրէի յղել զափրիկեցին զայն 'ի Ոիոյ Լաներոյ , որ և առաքեցաւ իսկ՝ ուղեկցեալ յերկուց զինուորաց : Օ Ճանապարհայն , ամենեքեան որք լրւեալն էին զհամբան , ողջունէին զնա յարգանօք՝ իբրև եթէ արդէն իսկ մեծարեալ իցէ պատուանանաւ խաչի և որ անտարակոյս վարձատրիլ ունի թոշակաւ զօրապետի . և ամենեքին նախանձէին ընդ բաղդ նորին : Այնպէս և երկուքին զինուորքն ակն ունէին բարձի և պատուոյ հանդիպել : Եւետ իբր աւուրց քսան և ութից՝ հուսկ ուրեմն ժամանէր նա 'ի մայրաքաղաքն և ածէր իսկոյն յարքունին : Փրփր միւս ևս և երջանկութեան նորա կատար առ դուրս հասեալ կայր . յետ վայրկեան ժամանակի յոյսն , զոր յայսքան ամաց հետէ սնուցեալն էր զլգուանօք 'ի սրտի իւրում , հաստատեալ լիովին՝ ունէր ամբառնալ զնա 'ի ստորին և յանարգ վիճակէ իւրմէ 'ի բարձր աստիճան ձոխութեան և պատուոյ :

Այսպիսի էին անտարակոյս հոգք և ակնկալութիւնքն , որք շարժէին զսիրտ նորա 'ի վարանս վայրկենին : Հուսկ ուրեմն հրաման լինէր նմա մտանել . անկեալ նորա յոտս իշխանին իբրև մատոյց զգոհարն զարմանալի , յապուշ կըրթեցաւ նա ընդ մեծութիւնն . այլ տարակոյս իմն յաջորդեաց զարմանացն : Պաշտօնեայք պալատանն սպասէին լըսել զկարծիս իշխանին , և զոր միանգամ ասաց՝ զնոյն կրկնեցին և նոքին : Ա ժամանդն այն բոլորչ և իբր լտերը միով ծանր՝ 'ի զարմանս գրաւէր զամենսին զնոսա : Ամանք , ոյք պատրաստ կան 'ի համարէլ , առաջի եղին զբիւրս բիւրուց դրամոց 'ի գին աղամանդին այնորիկ . ուր այլք 'ի ծանրութենէ բազմութեան դրամոցն անբաւականն համարեցան զանձինս 'ի թուել զնոսին :